

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ՅԱՂԹԱՆԱԿ ԱՆՄԵՂՈՒԹԵԱՆ

Կ Ա Մ

ՆՈՐԱԼՈՒՐ ԵՒ ԶԱՐՄԱՆԱԿԻ ԱՐԿԱՄՔ

ՔԱԶԻՆ ՏԻԳՐԱՆԱՅ

ՈՐԴԻՈՑ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ա Ջ Վ

Այս դիւցազնեբազական ջերթուածիկիս հեղինակին անունը՝ իտալերէն բնագրին ճակատին վրայ կը նշանակուի Փ. Ս. Ռոմանոս (F. S. Romano). վերջին բառը եթէ փոխանակ յատուկ անուան՝ իբրև անձական թարգմանենք՝ պիտի ունենանք Փ. Ս. Հոովմայեցի, ինչ որ ինձ ալ հաւանական կը թուի: — Բնագիր տետրակը՝ քան թէ գրքոյկ՝ տպագրուած է 1867 տարւոյն մէջ, Տոսկանայ նահանգին փոքրիկ Փրատոյ քաղաքը, ծախիւք Մ. Կոնարուչչի և Լ'նկ.—թեան, և կը բաղկանայ փոքրադիր 16 էջերէ: Գուցէ այս գրքոյկս մասն կազմէ ուրիշ նոյնանման գրքոյկներու հաւաքածոյի մը. գէթ այս գաղափարն ինձ կ'ազդէ թիւն 76, որ փակագծի մէջ խոշորագոյն դրոշմուած է ճակատին վրայ՝ տարեթուին ներքեւ:

* Հայասեր և հայագէտ քաջամեղծ բարեկամս՝ Ռոստոջապետ Էմ. Տեղա, որուն դիմած էի քերթուածիկիս հեղինակին վրայք լոյս սասնալու: այս մասին հետեւեալ տողեր կը գրէ ինձ.

Ե ի զուր անցան անէն հետազոտութիւնը: Փրատոյի գրատուններուն մէջ չի գտնուիր այդ գրքոյկը, և հետագոյնք ալ անոր վրայք տեղեկութիւն մը չունին: Բարեկամս սակայն, որ եասնորսն է զիս հանեցընելու,

Իւր պարունակած ինքնաստեղծ հայկական նիւթով՝ չեմ տարակուսիր թէ շատերու հետաքրքրական պիտի ըլլայ թարգմանութեանն ընթերցումը, ինչպէս զուցէ շատ ու շատ քիչերու միայն ծանօթ եղած ըլլայ՝ բնագրին գոյութիւնը*:

Բնագրին մէջ հայ թագաւորին անունը թէ՛ողոր կը նշանակուի, որ է ըստ մեզ Աստուածատուր կամ Տիրատուր: Այս վերջին կոչումս ընտրած եմ ես թարգմանութեանս մէջ. անփոփոխ պահած եմ նորա որդւոյն՝ Լէոնիլդէ պիտակ անունը, որուն իսկականն՝ նաեւ ըստ հեղինակի ջերթուածիկիս՝ էր Տիրգրան, զոր և ես խորագրին մէջ զետեղեցի, փոխանակ Լէոնիլդեայ, ինչպէս ունի իտալականն. L'Innocenza trionfante, ossia, Le strane e maravigliose avventure del valoroso Leonildo, figlio del Re d'Armenia. Storia nuova del Signor F. S. Romano.

Գրքոյկը կ'աւարտի նուագով (sonetto) մը, որուն մէջ ամփոփուած է համառօտիւ ներկայ ջերթուածիս նիւթը, զոր հարկ չտեսայ թարգմանելու: — Վերթուածիկը 50 ութնակներէ կը բաղկանայ նաեւ բնագրին մէջ, թէ և հոն թրուանիչներով բաժանուած չեն իրարմէ, այլ միահետ տըպուած: Թարգմանութիւնս՝ տեղտեղ միայն

իւր որսորդութիւնը կը շարունակէ. և առ այժմ՝ ինչ կը համարի որ F. S. Romano, պիտի կարգացուի Francesco Saverio Romano (Ֆրանչեսկո Սաւերիո Հոովմայեցի): Romano բառն քաղաքացիութիւնը ցոյց կու տայ: — Իսկ ես կը համարեմ որ F. S. անունով մէկն, Հոովմայեցի, իւր հայրն իմ տպագրելու ատեն և այդ գրքոյկը Տոսկանայի մէջ, և այդ պատճառաւ անոր հետքն չէ Քասցեր տպագրուած տեղւոյն մէջ*:

ամենափոքր տարբերութիւններէ զատ՝ ըստ կարելոյն բնագրին հետ սող առ սող կաւ տարուած է:

1.

Ո՛վ դու Մուսա, որ միշտ կանաչ բաղեղներով փռոտներ ճակտիդ վրայ կու կըրես շքերէ պսակ, էւ սըրբանուէր աղբեր բազմրիկ խոխոններուն շանդե՛լ փայլուն աստղը փարեղի կը զարգարես, Գու՛ որ կ'երգես փէն դիւցազանց փառքն ու պարծանք, էւ սքանչելի գործերն ամէն կողմ՝ կու պատմես, (Օն, զօրացուր սողելու, ոչնէ յերջում թեանս, Որ կարենամ սիրունիկ փէպ մ'երգո՞ւմ ոչնի:

2.

Երբ Տեղբիսէն ոտագուած Մեծն Հայաստանի Արքունական կու կրէր մահկանք Տերատուր, Եփրատայ զոյգ ափունքներն այս և այն կողմէն իրեն յաղթող զօրութեանն կը սարկէին. Կը սասկային դիտելով ի իրակներով Դեպ ուզիդ ծով սանդ ջրերն արինազանդ. Իսկ ինչն արբայն՝ ծանրարեւոնես, յաղթմանակօր, Կ'իշխեր գահուն վըրայ զըթած ու արգարագաստ:

3.

Արզէն տարի մ'կար՝ որ ըրած էր անկողնոյն Հազարո՞ր Գարտից արքային դու սարքն միանին. Էւ այն համեստ ամուսնական սիրոյն պըտուո՞ղ՝ Նէ կ'ընծայեր իրեն զաւակ մը գեղեցիկ. Երեխային անունը ծնողք Տեղբան զըրին, Էւ էր սիրուն և սքանչելի և շնորհալից: Իսկայն լըսէ ուշի ուշով, ո՞վ ունկընդոյր, Որքան շարքը մարդուս սըրտին մէջ կ'ամբարուի:

4.

Երեխային խնամքն և ամէն խոգածութիւն Իրենելի էշխանի մ' ձեռք կը յանձնուի. Որ արքունի սպարանաց մէջ՝ արքային Շատ սիրելին էր. սպարախու եղաւ սակայն Իշխանութեան հանձելու շար կիրքէն կուրցած. Ո՞ր դեռածին զաւակ մ'ալ ինչն ունենալով, Արքայածին տղուն տեղ՝ գահուն վրայ իր որդին կ'ուզէ զընել, միւսն երթարկել մահուան վտանգի:

5.

Որոշելով այսպէս, մըտքէն կը խուճէ Թէ ինչ կերպով ստեղծիլի դաւն այն գործարդէ. Անն անտեղին մատաղ արեան մէջ թափաւել Զուգեր ձեռքերն, այլ անպատեհա միւս կողմանէ Կ'ուզէ որ միտքը զրբածն առաջ տանի. և հուս՛ Ընկեսացնել տըզայն և թագն ապանակել Բըստըտուով կը դնէ փոքրիկ զամբիշի մէջ, Եւ Տեղբիսի ջրերու կամքին զայն կը յանձնէ:

6.

Մարտափելի ուճերն այսպէս ծանկել կարճէ. Բուց պիտի գայ վրէժխնդրի օր մ'անըզգամին,

Պիտէ զըռնէ իրեն և իր որդւոյն պատիժն, Եւ տի կըրէ սըրտին մէջ վիշտ դառնակրկիծ ... Տըրուն՝ արեաց վրայէն սանկը գիտելով, Վըլտանարի մ' պէս եզերքէն ոչ ոք կոն կը դնէ. « Ո՛հ, ո՛ւր զաւակս իմ անտեղուկ կ'երթաս », կ'ըսէր ... Կոկորդիլիւնն արցունքներ՝ կնքն ոչբացողի:

7.

Իսկայն Տեղբիս՝ որուն ալեաց իշխանութեան Ինչէ երեխայն այն յանձնուած էր անոգորմ, Բնկըլմէլ շէր ու զէր իրեն թնայաւորիքն. Ուտի ստանց վտանգի փախող քով զինք տարաւ: Հոն դիպուանով կը անտեր քած առին մ'իտկոյն, Կատաղարար մըտընչելով, զի իւր ձագերն Անկեսացած էին, և տղան յըշմարտելով Ողջ առողջ դուրս դեպ ի ցամաք կը քաշէ զայն:

8.

Հեռուն լոճիկ մը՝ կը դիտէ անկ զապանն, Եւ զարմանքէն ապշած՝ աչքին շուգեր հատաւ. Կը տեսնէ սեգ առիծը ծիծ սաւով տըղուն, Փայփոյնչով յետոյ մեկնի կը նեղանայ: Կը մտնեայ լոճիւն ու տղան կը վերցընէ, Եւ կը տանի իւր ամուսնոյն, որ զուարթ սըրտով Կընդունի զայն և կ'անուանէ Լէոնիլդէ, Անուամ իւր տղան՝ զոր մահը իւրն էր քիչ առաջ!

9.

Յետոյ սըղուն վրայէն կապիւրը լուծելով, Տեսնն վիզէն կախուած կընէր մ'ոսկիւնըկար, Ինչ որ ամէն մէկ զաւակուոյք արբայածին Իրենց կուրքքին վըրայ սովոր են կըրելու: Տըզան սեճցաւ, և իր սըրունքն ու զուարթութիւնն՝ Ուտարտութիւնն եղաւ վայրի երէնքն, Այնքան՝ որ շորս դին իւր համբաւն սըրկեցաւ, Ու մտակայ միայն տեղեր, այլ շատ նեղուն:

10.

Բիշակեհաց թագաւորին եղբայրն որսի Ելաւ մէկ օր՝ շատ նեղուս անտառի մէջ: Ուր հետն եղաւ ծառաներէն բաժնըրեցաւ, Խոր անտառին մէջ եղէրուս մ'անուանելով: Այնտեղ իր վրայ կը յարճելի յանկարծ անէր Կատաղի աբլ՝ մ'ըսպանակոյց և մահազոյր. Հոն դիպուանով որսի քնացեր էր Լէոնիլդ, Որ կը սպաննէ զապանն ու զինք մահուն փըրկէ:

11.

Անն վըտանգին դէմ զարուրած կը մնայ իշխանն, Ընգարմացած ընդմէջ վախի և հիացման. Յետոյ Նայուանը պատանալին վրայ շըրկելով Զինքն իւր կենքերն ազատարար կը դառնալ. Բարձրատիկանս պատան անկէց շըծածկելով կը զըրկէ զինքն և համբուրէ գործալիւր. Յետոյ կ'ըսէ. Խնդրեմ զուրջէ՛ թէ ա՛յ Ծա դուն, Որ իմանամ թէ որուն կենալըս կը պարտի:

12.

Ո՛վ տէր, հովիւ մ'եմ, պատասխան առաւ իսկոյն,
Որ մերձակայ կը բնակի՞մ այս անտառներուս.
Յաւերթնն է մեծն Աստուածն ինչ կէտեր ինձ պարզեաց,
Որչի՞ գոհեցի՞ն և շարքաբառն ծննդոնցնու:
Բայց վատազգի ինչույ տէր չեմ, այլ կը սիրեմ
Ճակատագրին և զազանաց զե՛մ կուի մըջել:
Ես Լէոնիդ կ'ըսուի՞մ, և զո՞ւ եմ որ քեզի
Բախտ ունեցոյ անշ Վոսնիդի մէջ ծառայելու:

13.

Որմե՞քն զո՞ւն ես Լէոնիդն այն քաղաքաւ,
Որուն համբաւն այնքան ինչույն ունի շորս գին-
Քեզի ես կեննքս եմ պարտական և լոյս արեւս,
Եւ զու սըրտիս իմ մի միակ ես սիրաբանն.
Եւ թէ որ ինձ նեա ուզես զայլ բնականցի
Ձեռք մեծամեծ պատիւներու տի՛ կասցընեմ:
Կա կ'ընդունի, բայց մեկնելուն համար՝ առաջ
Կ'ուզէ մնողաց յոճարութիւնն ալ ըստանալ:

14.

Կը զիջանի իշխանն, և շուտ մը քայլերին
Դեպ ի խոնարհ կիւղն այն կ'ուզեն, ուր հասնելով
Իւր ծերունի հօր կը յայտնէ Լէոնիդէ
Եւր մեկնելու փափաքն. իսկ նա կը զարմանայ.
Բայց երբ աշնիւ կերպով պատմեց իւր ծննդին՝
Իշխանին դեպքն և ինչ որ ինքն էր կատարեր,
Նշոյն առան ծերն այն ալեւոր պատկանի՞
Պատասխանեց իրեն ձայնով հեծեծազգին.

15.

Որքեակ իմ, այս կոշմամբս ըզքեզ ես խնամեցի
Եւ սիրեցի, այժ, բայց չես զուս իմ որդիս.
Թե՛ Տիգրիսի ափանց վրայէն զքեզ փախուցի
Քան առիծի մ' կատաղութեան զու երթալէ,
Յեշտապէ՛ս համար սակայն գեւ քովս ունիմ,
Ոհկենքար կնիքս այս, զոր քեզ կը զարժնեմ.
Ա՛, և զնա՝ ուր ձայն արեանոյ ըզքեզ կուէ-
Յայտնած զազանիքս՝ Երկինք թող լաւ եւ ըս պարզեն:

16.

Իշխանն՝ առաւ վարձատրելով ծերն այն բարի՝
Կը մեկնի, քաջ Լէոնիդէն ընկեր առած,
Ճանապարհին վրայ նախանորդ մը գե՛մ կ'էլլէ,
Որ զինք կրտուի՞ կը իրաւ իրէ նախառնածը.
Սա բարեկամ կը կոչէ զայն քաղցր ձայնով.
Բայց նա յանդուգն և խրոխտ՝ վըրան կը յարձեղի:
Լէոնիդէ արդար ցատմամբ բորբոքուելով,
Կ'իյնէ անոր զե՛մ և կ'ընկէ՛ն զինքն յայլմականս:

17.

Յետոյ իրենց համբան առաջ միշտ վարելով,
Հուսկ արքունիք կը հասնին. ետն հարազատին
Առջեւ հանել կու տայ իշխանն՝ այն քաջ հովիւն,
Եւ կը պատմէ իւր զեպքն ու անոր արեւութիւնն,
Եւ հոգն իր վրայ կ'առնու որ ոչ երբեք մոռցուի
Անոր իրեն համար ի գործ դրած քաղութիւնս:

Իսկ Թագաւորն յետ լքեալու՝ գահուն վրայէն՝
Ոսկի մանեակ մ'իրեն ընծայ կը պարգեւէ:

18.

Դեռ աւելի զինք պատուելու համար՝ շուտով
Կը իրաւ իւր սեփական սենեկին մէջ.
Եւ իր սիրոյն իրբեւ նըջան մ'երախտացոյց՝
Կը ներքէ գոհար մ', և զինքն իշխան կ'ընտրէ:
Լէոնիդէ խոր յարգանք զայն կ'ընդունի.
Եւ անորման զինք կ'անուանէ այն մեծ փառքին.
Յետոյ խոնարհ մեծարանք՝ Թագաւորն
Հրամարելով՝ կ'իջնէ պարուէն արքանականս:

19.

Արտասանի մեկնատիկ զուտորն Հոգիտը՛ն
Կը տեսնէ նոս, քրանշխարհայ կերպարանքով.
Յոնքերն երկինց միանանին կը նմանեն,
Փարսուս ալիւրնքն ալ լուսացոյ աստղներու.
Ոսկեփայլիկ եամերն իւրակէն կը ծածանին
Ալեղեսեան իրաշնեկար պատկերի մ'պէս.
Նէ գով ժաման այն՝ մըրտենայ մը շուքին տակ
Բազման՝ կարծես թէ Արտասանն էր լուսագիշ:

20.

Արքունեպարձ կոյսն՝ իւր գոհար շքեղ մասնին
Կորսնցուցած էր պարտիկին մէջ այն պահուն.
Լէոնիդէ զուս զայն, և շուտ մը բամբիջին
Ներկայացոյց՝ լի յարգանք մեծարանաց:
Ալեղեսեար ընդունելով նե՛ կ'հացմամբ
Դիտեց անոր շնորհալի զե՛մն օտարական.
Եւ երկուտեք ըզմայելով՝ սըրտերունն մէջ
Հազեւ ծընած՝ զարցացաւ սերն ըսկայսկերպ:

21.

Հաւատարմ զազանի երզմամբ ամուսնութեան
Կը կանն զաշխը, սըրտերին զոյգ սիրաբորբը.
Այլ այնպիսի կերպով՝ որ բնաւ զուրէն չեն տար
Կանխանանք տեղի՝ մածուկ իրենց սիրոյն:
Հուսկ՝ Հողիտը՛ն ծընըծարեր զպսով ինչդինքն.
Որպէս զի իտայ տայ վրեժխնդիր հօր զայրութեն,
Հաւատարմ ընկերով՝ զոյգ միտ. նե՛ման՝
Դեպ Հայաստան տանող համբէն կը խուսափեն:

22.

Ինչպէս զաման վազի՞մ մ'որջեն՝ երբոր որսորդն
Իւր սիրտուն ընդուշ կորիւնքն յափշտակէ,
Յետ անտառներն ու զաշա ու լեռ որոնելու
Ձուր տեղ, կառուած աշքերն իւր շորս կողմ՝ կրաբորբը
Կը շըրջըրէ, և մուկիկն յուսակցուոր
Ահպարտ կը դըռնէ սըրտամորտը.
Այսպէս իրեն զե՛մ գործուած դասն այն սիշելով՝
Դժոխաց՝ առջած մը կու գառնայ սեզն Արտասան:

23.

Բայց իրիկուան զե՛մ վերջապէս կը ժամանեն
Մոլորազայրին մտներն, ուսկից ձայն մը կու գայ.
Առաջ կ'անցնին, կը տեսնեն ժամա անաղակոյց
Հնա՛ մանուշակ Աւագ իշխան մը կրտուցի:

Կը խոյանայ Լէոնիդէ զինք փըրկելու .
Խակոյն զետին կը փըռուին ժամացն այն իր բազկէն .
Ասաց Ասպետն զըրկելով զինքն, իրն տունն՝
Ապաքնջական սիրով զսպին կը նըւերէ :

24.

Հայաստանի մէջ գաւազանն աըրունական
Դեռ քաղաքինն այն հօրը ձեռքն էր վեհագետ ,
Որ հաւուներ իւր մշտեհիմ՝ սրիկեաց մէջ
Շտա խորամանկ է վառչուէր իշխան մ'ապցես :
Օր մ'այս իշխանըն կուտիդին աղեղնաւորն
Իւր սուր սլացով վիրաւորքն, և կոյր սիրով
Չինք տարփանու 'րաւ . թագուհւոյն յանդըզնաբար :
Սեռ շըքնաղ և շնորհաւից զէմքին զարնուած :

25.

Եւ որ աւուր ամբարըշտին այն սըրտին մէջ
Տօհին աեելով կը կրպուրէր զըշխոյն կասես .
Բայց տեսնելով որ նե՛ պարկէշու և զգոնաժիտ՝
Շտա անգամեր տերեօց սարքանքն իւր պղծախորտ ,
Թագաւորին զինքը լըտիւ կ'ամբաստանէ .
Եւ աըքունի խորհըրգականքն՝ իրբու շնութեան
Տաննաք՝ խեղէ կինն այն կը վըւահն բոցբու մէջ
(Ասա՛ ըսխախն) ողջ ողջ այրի խարուկի վրայ :

26.

Ո՛վ զերազդին առաւուածք, ս՛կ, մըքան վիէ խաւար
Մանկանացուաց խեղէ կուրծքին տակ է զեւեղուած .
Աըքուին մտաց ներքին լայն ինչքան կուրացու :
Որ շըլըքուս որոշու շարք բարիէն .
Արտաշէսարար զարքե ու շարժունք այն իշխանին՝
Չինքն սըքային՝ զգոն իմաստուն կատաղացին ,
Եւ զըրպարտիշն այն դաւաճան է ամբարքշտ՝
Պատուոյ փառքի կասու զործած այն բարբառքէն :

27.

Բայց զի օրենք կը վըւահին՝ որ զաշտ վրայ
Դաստիազին զեմ՝ կանգնէր մէկն իրբու պաշտպան ,
Իր քաջութեան վըտաւացած իշխանն այն վես ,
Մեծամարտի կը կրուիրէ՛ թէ մէկն իւր զեմ
Սէւի և չըւի եղած յանցանքն այն յանըզնի .
Հոն թագաւորն ալ կը բազկի կանդիտասես
Իւր զուհւոյն վըրայ, հրաման տալով շըքս զին
Դոշմամբ փողոց կընչի կրուէր մեծամարտին :

28.

Լէոնիդեայ սպաքնջական ասպետն ազնիւ ,
Որ սըրտագին վըշտի ցուգ ինքընքն կ'ուսէ .
Շուս մ'իբ հիւրին կ'երթայ և զեպքը կու պատմէ .
Ես աեղն ի աեղ լըսելով լուրն այն զարթութիւ :
Խակոյն մըլըքին մէջ որոշում կու տայ փութալ
Աղտաւելու անմեղն այն նեղոց գաւաւանեն .
Կ'առուս նիդակն և ամբակուս զարնն իւր ընտիր ,
Եւ կը փութայ զեպ ի կըրկէան աըրունական :

29.

Յանկապատեն ներս զիտելով ամբարըշտին
Կ'ուզէ կընու խաքերս . Հանդէպ թագաւորին

Չքեղ զըրպարտիչ և սըտախօս ես կը կոչեմ ,
Եւ սրով պատրաստ կամ՝ անս նոյնն կատարուելու :
Խածխընկով միտն իւր շըրթնինն ինքընքն կ'ուտէ ,
Յեւոյ անարգ արհամարիչն ձեւով մ'ըսու .
Յանդո՛ցն, առաջ կ'ուր, և քիթ ժամանակէն
Վա՛ս շարութեանդ արգար պատիժը տի զընտես :

30.

Դեմ առ զեմ զենք շարժելով շուու կու տան իրար ,
Մերթ վըքը տալու ցոյց կ'ընեն, մերթ պաշտպանուելու .
Սակոյն ցամամբ բորբոքուելով անկարգօրն
Իշխանն այն վես՝ ախոյնինն վրայ կը դիտէ .
Լէոնիդէ մերթ յառաջ՝ մերթ ետեւ կ'ոտանու ,
Եւ յանկարծ սուրն անոր սըրտին մէջ կը մըլէ .
Կ'իշայ իշխանն, և հոն տեղ՝ շուշն տալէն առաջ՝
Գործած յանցանքը բարբառայն կը կըտակէ :

31.

Հոն Տիրատուր անթմայարտ՝ իւր ամուսնոյն
Կապերն ինկոյն արեանկելով՝ կ'ապաշուէ .
Իսկ քալ աջնիւ անպարտիչ կ'ուր պատանաւոյն
Յաղթանակէն վըրայ անէր պոնիսիսիսանս .
Բայց ամենն աւելի զինքը թագաւորն
Իւր աըրունեաց մէջ կը պատուէ բարբառաթիկ ,
Եւ իեքմագութ սիրով վըրու կը գորովի ...
Եւ ինչ զարմանք . զինքն արեան ոյժն է կը քաշէ :

32.

Արդ, մինչդեռ այսքան սեր զըտած Լէոնիդէ՛
Անմանթ չօր վըքան զըթով կը զուրգուրայ ,
Օր մ'այ անոր խաղալիկ քունն եղած ատեն ,
Կ'անդարձանուս որ կեանքին զեմ՝ կը զարանին .
Եւ կը աեւծէ վիրազ մասնիշ մ', որ սուրը ձեռքն՝
Անոր մահէն կը մտենայ, ինքն իսկոյն վրան
Դիտելով՝ հոն զայն կը տպանէ . երբ կ'արթըննայ
Կը լսէ աըքսի՛ զե՛ս աւելի զինք կը սիրէ :

33.

Այս միջոցին երկու զեսպանք հոն կը կանգնի
Արտաւանի կողմէն եկած, որոնքն մին
Կը պահանջէ թագաւորին ալիկին, և միւսն
Ալ կաշկանդուած կ'ուզէ յանձնեն Լէոնիդէն
Որ կատարած անարգանքին վըթը լսուէ :
Երբ կը լըէ աըքսն . իմ՝ աըքսն, կը զուրքէ ,
Կը պաշտպանէ զիրենք . օ՛ն, զայ թող Արտաւան՝
Ե՛թէ Հայոց սուրբբուն ճանն առնել կ'ուզէ :

34.

Սոս պատասխանս առած՝ զարձան պատգամարքն ,
Եւ լըսանին կաղարկեցին Արտաւանի ,
Եսեւ թէ մըքան զայրացած է Տիրատուր :
Լուս կատարածք մ'արթընկելով սըրտին խորն՝
Սկըսու խոկալ թէ ինչպէս ասու սեր հեղծելով
Իրբու ներքե՛ն անոնց շնորէ . և կամոնց
Իւր կարգաւան՝ որ Հայաստան երթայ ինկոյն
Ու անուշ փերթով և պատուով ետ բերէ զանոնք :

85.

Մեկն է կ'երթայ եղբայրն, և անբան կը ջանայ
Որ Լէոնիլդ և Հոողիսբէ կը համուզուին
Եւ դառնալու: Բայց Տիրատուր շողեր հատաւ
Անպատ և կեղծ թագաւորի մը խոտանուեցին:
Այլ երբ կըրկին ու կըրկին կամըք կու խնդրեն:
Կը շինեն անոնց ըրած թախանաւքին:
Բայց զբժամակ մեկնելու թլայ կու տայ իրենց:
Եւ մեծ շարիք մը զգոծ արքայն կը գուշակէ:

86.

Ազնիւ այն ճնողքն՝ երկուսրեակ զյոյ որդիքն առած՝
Միջկատաց կողմ՝ քայլերնին երգեցին:
Եւ շատ ուրախ սըրտով հասան Նայրեմիսին:
Զբարձր դէմքով ընդունեցաւ զիրենք արքայն:
Բայց ժամանակ մ'անցնելէ վերջ՝ մտնու ու դաժան
Մըքքին խորհուրդքն յանկարծակի գործադրելով՝
Կը խողիտէ երկուսրեակն անզլմարտ:
Եւ զխմբին զըստերն ընծայ տայ կեղծորեն:

87.

Ո՛վ դու՛ս վայրագ անազորոյն հիւալ, ոչ հայր,
Մըքքնից աղլիկն: ո՛վ կատաղիդ դու՛ զժողոտց,
Որ զաւկենքս իմ այլքան դրու՛ս անզլմութեամբ
Եւ մեծեղանքն զայրու՛թով խողխողեցիր:
Թող բացերու տան տերութիւնդ աստուածքն արգար
Ա՛խ, ինչ սըրտով դեռ կը դիտեմ իմ ամուսինս
Նըզլմայակապ, և զյոյ ձագունքս սրակոտոր:

88.

Այս ըսելով՝ ինքիբեմն զուրս ելած Հոողիսբ՝
Կը յարձնէր սրով բըռնաւոր հորը վըրայ:
Զի յաղուիր սակայն սպաննել թէ՛ և կ'ուզէ,
Զի շորս կողմեն զինք կը սանկեն պատրաստ զինուորք:
Լէոնիլդէ շըզլմայակապ կը բանտարկուի,
Նշնայեալ Հոողիսբ: Բայց արքային եղբայրն ազնի՛ս՝
Գաղտնի զիրենք հապանքերնին արձկնելով՝
Կենքերնին ալ կ'ազատէ գառն մահու ընէ:

89.

Իսկոյն կ'երթան նաւանդիտան, և հոն պատրաստ
Կը զըսեն նաւ մը մեկնելու զնայ Հայաստան:
Ողբերգական դառն արկածնին այն տեղիտեղ՝
Տիրատուրի աղբեւն ելած՝ կը հաղորդեն:
Արքայն՝ այն գարշ և զօրագործ նախաւորքին
Վլթեմն անեւելու համար՝ կու տայ Լէոնիլդեայ
Ա՛նդ բանակ մը՝ Միթախալք արշաւու:
Որ առաջին բաղիման՝ գերի կ'իյն' Արտաւան:
40.

Զինք Լէոնիլդ Տիրատուրի աղբէ կ'անէ:
Սա զայրացած՝ մահ կը վըճուէ կողմնադրուծին:
Բայց Հոողիսբէ իւր ուղն ինկած սլաքատագրին՝
Շնորհք կը խնդրէ որ կապանաց լոկ մասնըւի:
Պարզագրեքն աշտարակի մ' մէջ կը փակուի:
Հոն բախտն անպու՛ծ կանչէ, Երկինք կը հայտնէ:

Թեոյ մըտքին բարեքն արբող կորսնցուցած՝
Իր տանջանաց մէջ կ'ընկըզի յուսակորոյս:
41.
Խաղաղ կ'ապրէր Լէոնիլդէ իւր հարսին հետ,
Բայց դեռ անհայտ կը մնար ոտնո ճակատագրին,
Որ բորբոքեց յանդուզն ու կեղծ արքայորդին
Հեռամտով՝ Հոողիսբեայ՝ բուռն ուղարկած:
Պարկեշտ այն հարսն կը մերժէ զինքն, և գաղտնի
Լէոնիլդեայ անոր շար միտքը կ'իմացնէ:
Մ'երթ ոչ և մերժ շուս՝ վրէժխնդիր կ'ըլան Երկինք
Անասնէ իրեն գեմ՝ մեղանշուլ յանդընդին:

42.

Օր մ'ալ տաղկեն այն բըռնութեամբ յարձնելով՝
Կ'ուզէր իւր շար կամքն այն կ'ինն նազանդեցնել:
Վրայ կը դիմէ, և այն ըրած անարգանքին՝
Փոխարեն՝ մահ կու տայ պատիժ Լէոնիլդէ:
Անիտա անշարժ մընաց, երբ գոյմն հասաւ իրեն՝
Ըպանաւածնին այն ըտայն կ'ըլլար ուղարկումը:
Սա ինքն էր այն՝ որ Տեղբոսի ախեաց մասնեց
Արքայածին տղան՝ մահացու վասնզաւ կենաց:

43.

Այս շար բովէն խռոված արքայն՝ շուս մ'իւր առջև
Լէոնիլդէն կանչելով՝ այս կեղտ կը գոռայ:
Այնպէս ուրեքն փոխան անքան շնորհներուս
Հասուցանել կ'ուզէի, որոյս մարտախոշորչ:
Իրեն պատույն դեմ՝ յաճախուած այն անարգանքն
Յայտնի կ'ընէ նա: Թագաւորն իբրևազաւս՝
Դատափեսին արգար պատճառն այն լըսելով՝
Զինք կ'արձնէ, և կ'ողբայ շար ճակատագրին:

44.

Բայց եւանդին լըքմարտ հայրեն շէ զագրեր
Գուշակէ: Թո՛ղ մեռնի սպանողդ այդ շարագործ:
Անքան՝ որ իւր մարդասէր արքըք մոռնալով՝
Արքայն՝ սըրտին զգացման դեմ՝ վերս կու տայ մահուան:
Հոողիսբեայ բի՛ր պազատանքներն ալ զուր կ'ընեն:
Որ անողբով՝ ճակատագրին դեմ կը հեծէ:
Վըճուի ի գործ զըրուելու ժամ մը միայն կայ,
Զեռամբ անոր կենաց նախկին դաւանանքին:

45.

Երբոր պատրաստ էր ամէն բան, իշխանն անձամբ
Րանտը մըտաւ և մեղակաց: Լէոնիլդէն:
Ոսկեղեղար նշանն երբ տեսաւ՝ քար կըտրեցաւ,
Եւ տերին իմամս վախեն սըքաւ զոպալ:
Գեոյս գոչեց: Ա՛հ, ես յանցանքս իմ կը յայտնեմ:
Քանի որ իմ յիմար փափաքս պատժեցին
Երկինք՝ որոյս վրայ, թող զաղտնիքն օն պարզուի:
Սա ինքն է տերս իմ և զաւակ թագաւորին:

46.

Իսկոյն եւեթ Տիրատուրի, որ գեռ կու լար,
Հեծկըլտանոց կ'երթայ: Արտայ իմ, կը զուրջէ,
Գարեքնուր լացք, ուրախացիր: զնս պէտք է զիս
Մահուան մասնեն և ոչ թէ՛ այն զատապարտուածն:

Ես ինքս եմ, էս եմ յանցաւորն, որ իմ որդիս
Յանդղնեցայ ինձ յանձնած քու զաւկիդ տեղ դնել .
Չուր տեղ զըրկնի ջանացի զինքն իրնն կհանքեն .
Սպանուանն է իմ որդիս, սպանողն է քու զաւակդ :

47.

Արքայն ապշած մընաց, և շուս մ'իրնն դիմաց
Բստուգելու կամար կանչեց Լէոնիդէն,
Որ գետ կուրծիքն վրայ կու կըրեր կնիքն սակէնդդ :
Ինչորովին կամողուելէ յետոյ զարնաւ .
Յանցաւորին ուղղեց խօսքերս այս . ինչպիսի՞
Որեմէն վրեժ խարդախութեանդ արժանի չէ .
Օն, փոխարեն զարջ ամբարիշտ այս նենդութեանդ,
Թող մահն ըլլայ պատիժ, զազիբ դու դաւանան :

48.

Լէոնիդէ թագաւորին սուքն ինկնալով
Կը պազատի որ զըշջացողն այն շըսպաննուի,
Սակայն կինջք շափ մանաբէր շըղթաներու :
Արքայն սըրտին վըշտերն ամեն փարատելով
Յօժարութեամբ որդւոյն խընդիրքը կ'ընդունի .
Կը սեղմէ զինքն իւր սըրտին՝ մեծ ուրախութեամբ,
Կ'ողջագութէ նարան, և ամբողջ իւր տէրութիւնն
Տօնելի գէւղան այն ցընծութեամբ կ'անմահացնեն :

49.

Անուն ցաւով շարագործին սիրտն ընկնուած՝
Կ'ապաշաւէ իւր մեղսալիբ գործած եղեսն .
Եւ կը ճանշնայ թէ իրաւցն է յիկնիքի մէջ
Արգարտութեան կըշիռք բըռնողը չի քնանար .
Թէ՛ ուրիշին փոս փորողն՝ ինքը կ'իկնայ մեջն,
Եւ թէ՛ վեհանձըն դիւցազուոնք առաքինիք
Պատեմէլ լաւ՝ ինայլե՛ գտանն . ինչպէս առի՞ծն՝
Որ կը թողու տըկաբքն ու բունց վրայ կ'արձըկի :

50.

Տեսէք ուրեմն, ո՞վ մահացուք, այս արկածէս,
Որուն նմաններ շատ կ'ընծային կեանք աշխարհիս,
Թէ ինչ կերպով պիտի վարուիք . և յարգեցէք
Նախախնամող մըտքին զպղտնի վե՛ խորհուրդներն :
Յառա՛ջ ուրեմն քարուփուշ ճանապարհէն
Դեպ ի փառաց տանարն ելէք, զիցաքն ողիք .
Երկնիք՝ անվերջ և անըպաւա ուրախութեամբ՝
Ձեք առօրեայ վըշտերն յաւճճ տի գործատրենն :

Թարգմ. Հ. Ա. ՏՐՈՑՅԱՆ



ՎԵՐԱՑՈՒՇԳ

ՀԱՆԻԴԻՊ ՏԱՍՆԱՄԵՍԱՅ ՔՆԱՐԱՆԻ

ԵԱՆՈՒՂԵԱՆ ԱԻԵՏԻՍ

Պ Ա Տ Ա Ն Ի Ո Ց Ն

ԿՈԿՈՆԱԿԵՐՊ ԽԱՄԲԵԼՈՅՆ

Որ մ'արեւուն բացուի զընձակ սակնող,
Երթէ պայծառ նըշյլ ւընքն յԱրեւմուտ .
Խորըըըըը Սեւննց օտրի կանչըրդ՝
Փըմտին մեղոշ ղեպ է կամարն կապուտ .
Անուշաչուի ըընթուշափրտ պատանեակ,
Եանուգանց մօր սիրոյ վերջին ճան՝ Աբեւ,
Յետ որդ կեանք անվարուածն նէ տասրակ,
Պատըզամբէն զիտը ճաննի լուսոյն կէտ . . .
« Ո՛հ, զիբըրուան խաւար ծոցէջ մուկ ու սառ՝
Ինչպէս տաքուկ զըսարթ, արեւ դու, կը ծնիս . . . » :
« Ինչպէս փայլուն ծընան աչկունցող այդ փարփառ
Մօրըզ մըթին արգանդէն, իմս Աբեախս » . . .
Ըսաւ մայրիկն, և կընքեց շեմբ կամբուրով
Սիրուն զաւկին լուսոյ գրպակ մ' այն լընբ .
« Բայց, տն՝, մայրի՛կ, սրկափ երազ երկնհուով՝
Կ'առաստանայ լոյսն արեւուն շողաշեր .
Վիբ վեր կ'ելնէ, բարձըընայ ցանց լեռ ու սար,
Գորզ տարածէ գետնի երես ոսկէնուտ .
Աւա կ' Վազէ, տն՝, ամպերուն է նաւասր .
Աւա վերեւ թըռաւ . . . արծուիք մընան ո՛ր . . . » :
« Ողբանկ, կ'ելնէ բարձըընայ լոյսն այն պայծառ,
Օրեստըպկին զըլեիբ վերեւ կապէ Քախտ .
Բայց յետոյ միւս զին սանըզով կ'իջնայ վար,
Կու զայ լուսին՝ որ աշիւըըրքս վարէ բախտ .
Արեւ լուսնեակ՝ զօր ու զիշեր միշտ անցուն՝
Մնբ Արարչին են պաշպան աչք զուզակից . . .
Ո՛վ իրեն մօտ ուզէ զԱստուած կեանքն ի բուն՝
Տէ բըռնէ միշտ նորա լուսեզ ճամբուն զիծ » . . .
Անցան ժամեր . . . սանցաւ տին ի խոնար . . .
Գեւ Աբեախ ի պատըզամբն այն կայր յից . . .
Մինչ արեւիկն երես ողջոյն՝ մտաւ ի մայր,
Վերջինն իւր շող՝ պատանույն ղէճը ներկեց .
« Ո՛հ, Աստըծոյս աչքն յԱրեւմուտը ընթացաւ . . .
Տէ բըռնէ՛՛՛՛ ես ալ այն լուսեզ ճամբուն զիծ . . .